

Բ Ե Լ Ի Ա Ր Ը



Ձմեռ իրկուն մ'է: Մեծ մայր ու թոռնիկ՝ սեւ առիթին տակ՝ քիւրսիին աչքը նստեր են մեկտեղ:

— Եթէ պահքդ կտտրես, ժամ չ'երթաս, սուտ խօսիս, մենձերուդ խօսքն ու խրատը կտտրես, վա՛յն է պատեր գլխուդ, տղա՛ս, վա՛յն է պատեր գլխուդ. Բեյիարը կուգայ, ականջէդ բռնած մինչեւ Սուրբ Սարգսայ լեռը կը քաշկըտտէ քեզ, ոտքերդ ու ձեռքերդ կը կապէ ու լերան ցից գլուխէն վար կը նետէ քեզ, ետեւէդ ալ մեծկա՛կ ապառաժ մը գլտորելով: Էն ատեն Աստուած հասնի քեզի, օ՛ղուլ, Աստուած հասնի:

Մեծ մօր մանուշակ չրթները կը կծկուին, բամպկոտած գլխուն ծանր ելեւէջը կը դադրի ու աչքերը սեւ շիթին ծայրէն, ծուռ նայուածքով մը կը շափեն անօրինակ պոստուծը թոռան մատղաշ յօնքերուն:

— Բեյիարը ի՞նչ բանի կը նմանի, մենձ այա:

— Ոչ մարդեղէն է լման, ոչ ալ դազան: Երկու դռայ սոյ ունի: Խուրձ մը մազ կայ գըլուխը, երկու խուրձ ալ երեսներուն վրայ. ճրագ ճրագ աչքեր ունի, որ մութին մէջէն կը տեսնան, եւ հեռեւանց, շա՛տ հեռեւանց կրնան գտնել. բրդոտ կուրձ մը իրենը՝ դո՛ւռու կուրձքին հաստութեամբը. դարձեկի պէս բազուկներ, գունտ ու ժիւր թաթեր, որ դարկած բանը փտոր փտոր կ'ընեն. գերան գերան սրունքներ եւ ծանր ոտուրներ, որ կոխած տեղը մէկ մէկ հօր կը բանան:

— Անցած ատենը լեռ ձոր կը դողան, մի՛նա՛կ Սուրբ Սարգիսն է որ անասան կը կանգ-

նի: Իր առջեւէն իր հօտն առած, գայլ ու աղուէս կը փախին լեղապատառ, Լուսունկայ Քեռին, երկինքին երեսը գոյնը կը նետէ ու կը քարանայ: Շուները կ'ոռնան եւ սողուն-ծակերէն ներս կը թխմուին...:

— Շունչի տեղ՝ քթին ծակերէն փոթորիկ կը փչէ, փոթորիկ՝ որուն դէմ ծառերը ճուկ ճուկ կ'ըլլան ու մինչեւ արմատներուն ծայրը կը սրսփան, ակերն ու աղբիւրները կը սառնի:

Ամառն ամբողջ՝ լեռներուն ծոցը կը կորսուի կը քնանայ կ'ըսեն. ձմեռ գիշերները մի՛այն կ'արթննայ ու գեղ կ'իջնէ ձիւնով-բուքով պլլուած ու իր ծանր ոտքը կը տեղաւորէ ա՛յն երդիքներուն վրայ, ուր շար տղաք կը կծկուին անքուն...:

Թոռնիկին գլուխը փուշ-փուշ կ'ըլլայ, մարմինին չորս բոլորը ասեղի ծայրեր կը մտնեն ու կ'ելլեն:

Մեծ մայրը դօտիին ծալքէն փոքրիկ, կըլորիկ տուփ մը կը հանէ, մատի թեթեւ հար ոււածով մը կը ցնցէ դայն, պտղունց մը քթախոտ կը քաշէ եւ կուշտ մը կը փոնդտայ - հար բշօօ:

Թոռան քունը չի դար այդ գիշեր: Անծանօթ ձեռք մը աչքին դէմ կը բերէ ու կը տանի պանիրի կտոր մը, որ ընկոյզի մը շափ կայ ու չկայ: Պանիրին կտորը, չես դիտեր ի՞նչպէս կ'ըլլայ, կ'աճի, Գնտիկ լերան շափ կ'ըլլայ ու իր գլխուն վրայ կը թառի: Մտերիմ ձայնի մը սառած ծուէնները, գիշերին խորունկէն փրթած, կուզան իր ականջին կը դարնուին.

— Եթէ պահքդ կտտրես, ժամ չ'երթաս, մենձերուդ խօսքն ու խրատը ոտքի տակ առնես, վա՛յն է պատեր գլխուդ, վա՛յր...:

Ի՞նչ մեղքը պահէ տղեկը: Այդ առաւօտ անպատճառ չար սատանան ըլլալու էր, որ մութ անկիւնէ մը գինք կանչեց մատին ծայրով, մինչեւ մատան տարաւ, կանանչ չինիին խուփը վերցուց ու իր լեզուին վրայ դրաւ աղի պանիրի ճերմակ, կարծր կտորը, որ մատնոցի չափ կար ու չկար... չա՛ր սատանան ... մատնոցի չափ...:

Դուրսը բուք կայ, աշխարհքկործում:

Թղթուած պատուհանին զէմ՝ ձիւնը իր դորը ու պազ կոնակը զարկեր նստեր է արդէն: Շուները խենթ ու խելառ կազկանձումներ կը զալարեն փողոցին երկայնքն ի վար: Մտերը ձեռքերնին ծունկերնուն կը զարնեն ու կուլան: Տանիքին վրայ անանուն ծանրութիւն մը կը նստի աստիճան առ աստիճան. դարձեկները կը չաթոտան, մարդակները կը ճարճատին հատ հատ: Տղեկը մութին մէջ երեսը կը խաշակնքէ, «Հայր մեր» կը կրկնէ քանի՛ հեղ, գլուխը վերմակին տակ կը քաշէ ու կոնակը մեծ մօր կրոնակին տուած կը սպասէ...:

Հեռաւոր որոտում մը գիշերին կողը կը ճեղքէ յանկարծ: Գետինը կը դողայ, կը դողայ ու տեղը կը նստի:

Դէմ-լուս է: Ժամուն կոչնակն ու հաւթառին աքաղաղը մէկ բերան կը կանչեն:

Գնտիկ լերան ետեւէն արեւը իր դեղնած երեսը կ'երեւցնէ հիմա:

Թոռնիկը փայտէ թին շալկած՝ տանիք կը նետուի շիտակ: Մեծ մայրն ալ անոր ետեւէն կը սողայ հին ցախաւելը թեւին տակ սեղմած:

Ձիւն, ո՛ւր դառնաս ձիւն: Գեղին տանիքները մարմար կտրեր են: Հեռուն՝ Սուրբ Սարգիսը արեւով ու մշուշով հիւսուած դօտի մը մէջքը փաթթեր կեցեր է: Աշխարհքը փլի՛ հողը չէ:

Թոռնիկը թիով, պառուն աւելով ձիւն կը քերեն հիմա:

— Բեւիարը չեկաւ, այա՛... Ի՞նչ մեղքս պահեմ ... երեկ... երեկ պահքս կոտրեցի, բայց Բեւիարն ինչո՞ւ չեկաւ, շիտակն ըսէ, ինչո՞ւ չեկաւ:

— Մեղա՛յ, ըսէ՛, տղաս, մեղա՛յ, եւ փա՛ռք տուր Տիրոջը որ Բեւիարը չեկաւ:

— Բայց ինչո՞ւ չեկաւ:

— Ձլեցի՞ր: Կ'ըսեն թէ էս գիշեր Սուրբ Սարգսայ քարերէն մէկը փրթեր վար ինկեր է տեղէն, Բեւիարն ըլ տակը մնացեր, ցրեղ ցրեղ եղեր է:

Մեծ մայրը քը՛ստ, քը՛ստ աւելը կը զարնէ. թոռն ալ, ուժ առած, փայտէ թիին ծայրովը ձիւնի բլուր մը կը հրէ, կը հրէ եւ փա՛թ ցուրէն վար կը չըջէ:

Յարիներ ետք գեղացի պատանի մը Սուրբ Սարգիսի լերան ոտքը պառկած ժայռի մը մամուտ կոնակին վրայ սա տողերը կը դրէ խոչոր գամի մը ծայրովը.

«Աստ հանգչի մի ոմն Բեւիար, որ ձմեռ գիշեր մը գեղացի տղեկ մը թերխաշ սիրտը քամեց, բայց ի՛նք եղաւ շանսատակ՝ Սուրբ Սարգիսի քարին տակ»:

Գեկտ. 1934 ԲԵՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿԱՆ
ՎԷՍՔ ՆԻՒ ԵՈՐԲ